

ուրեմն ոչ միայն հնագոյն հայերէնի ու ձայնը, այլ և աւելի ամբողջական է քան յուն. զալա և լա. լակ. ուստի ոչ միայն աւելի հին է քան հայերէնը, այլ և աւելի հին ձև ունի քան յունարէնն ու լատիներէնը:

գ) Ամբողջական բառեր, որոնք գոյութիւն ունէին այս կամ այն բարբառում, բայց չկային արարատեան բարբառում կամ գրաբարում: Սրանք էլ կարող ենք բաժանել երեք կարգի. 1. բառեր, որոնք ժառանգութիւն էին մնացած Հայաստանի հողի վրայ բնակեցող և յետոյ հայոց մէջ ձուլուած զանազան մանր մուներ ազգերից, գործածուած էին տեղական նեղ շրջանակներում և որոնք գտնուած ենք այսօր էլ ցրուած մեր զանազան բարբառներում: Այսպիսի բառերի թիւը բաւական մեծ է: 2. Բառեր, որոնք փոխառուել էին սահմակից լեզուներից և գործածուած էին ծայրամասերում, բայց դեռ չէին թափանցած մինչև կենտրոնական վայրերը: Մի քանի այսպիսի բառեր մենք տեսանք գլուխ ժը. Կորիւնի լեզուի մասին խօսելիս. այն է՝ *աքուռան*, *նուպ*, *գումարակ*, *դիլակ*, որոնք փոխառուել են սահմանակից Պարսկաստանից: Նման փոխառութիւններ կարող էին գտնուել հիւսիս արևմուտքում (վրացերէնից), հիւսիս արևելքում (աղուաներէնից), հարաւում (ասորերէնից) եւ արևմուտքում (յունարէնից): 3. Բառեր, որոնք բնիկ հայ են, այսինքն հնդեւրոպական ծագում ունին, գործածական են այժմ բարբառներում, բայց չկան գրաբարում: Սրա համար պատուական մի օրինակ է մոռնել «կրծել», որ գործածական է այժմ Գանձակ և Ղարաբաղ (ծագում եւ հնիս. մեղ արմատից. հմմտ. սանս. մրդաթի, լա. մուդեո, ֆը. մորգըլ): Այս կարգի բառերի համար այն միայն կարելի է ասել որ նրանք շատ աւելի հին ժամանակ, այսինքն երբ հայերը Հայաստան մտան (Ն. Ք. 2. դար), ընդհանուր էին հայերէն լեզուին. Հայաստանում մտնելուց և զանազան գաւառներում հաստատուելուց յետոյ կենտրոնում ջնջուեցին, եւ մնացին միայն այս կամ այն գաւառի մէջ, և շարունակուած են մնալ մինչև այժմ:

ԳՐԱԽՕՍԱԿԱՆ

ԹՈՐԳՈՍ ՊԱՏՐԻԱՐԲ ԳՈՒՇԱԿԵԱՆ

(Շարունակութիւն Նախորդ Թիւին)

Այսօրյաճեանի վրիպանքին գլխաւոր պատճառը այս հատորին մէջ, եթէ բառը վիրաւորիչ չի հնչեր, Թորգոմ Սրբազանը չճանչնալէն կը բխի. չէ կրցած անոր ծերութենէն իջնել մասնկութեանը, չըջապատէն՝ հոգիին, գործերէն՝ մտածողութեան, նկարագրին: Զէ յաջողած որոշ կերպով ճշդել, հակառակ իր առատազեղ փաստերուն, թէ իւրաքանչիւր մարզը անոր կեանքին ինչ բերած է իրեն. ու երեւան չէ հանած թէ Սրբազանին անձը ո՞ր չափով «լուծուած» է (բառը կը գործածենք բնագիտական առումով) իր գործերուն մէջ: Մարդկային այն շրջանակը որոնց մէջ ընծիւղ առաւ անոր անձնաւորութիւնը, վայրերը որոնք զինք սնուցին, կը թուարկուին և կը տոմարագրուին միայն, չեն բացուելի, չեն տարրանար, աւելին՝ չեն գտներ ոգեղէն իրենց տարողութիւնը: Թորգոմ Սրբազան իր եղիւէ Պատրիարք Դուրեան հատորի մէջ տասնևհինգ էջերով կրցած է տալ ժամանակի, անձերու և հոգեբանութիւններու աշխարհ մը: Այսօրյաճեան 70 էջերով կը փորձէ տալ Պարտիզակը, զայն շրջանակ ընելու համար Թորգոմ Սրբազանի հոգւոյն և նկարագրի կազմութեան, սակայն շրջանակը կը մնայ պարապ, կարծես թէ ան Թորգոմ Սրբազանի համար շինուած չըլլար: Նոյնքան էջերով կը ջանայ դիմագծել Արմաշը իրրև շարժում և ոգի. եւ սակայն ի՞նչ կը կարծէք թէ ըսած ըլլայ այդ սրտառուչ շարժումի մասին, որուն հայկական խորքը, և արևմտեան յառաջահայեաց հասկացողութիւնը՝ իրարու հետ հաշտ ապրեցան կանխող դարու վերջին քառորդին. որ իր կրօնական ու ազգային գործունէութեամբը պիտի ընդարձակէր իր պարունակները, ընդգրկելով ժամանակի մեծ մտահոգութիւնները մեր եղբարախտ սերունդին. այս ամենէն՝ ոչինչ, բայց միայն

ՊՐՈՖ. Զ. ՍՃՍՈՒՅԱՆ

չարք մը անձերու բացասական կողմեր, և խնամակալութեանց վէճեր: Չենք շարունակեր. նախորդ թիւի մեր առաջին յօդուածով մատնանշեր ենք արդէն այս բոլորը: Իսկ Թորգոմ Սրբազանի Սերաստիոյ, Եգիպտոսի եւ Երուսաղէմի մէջ ունեցած տարիներու կեանքն ու գործը կը վերածուին ժողովական, քարոզչական, գրական և ուրիշ կարգ մը ազգային կարիքներու սատարման շատ համեստ ճիգերու, ընդմիջուած յաճախ կուտակցական հովանարտութեանց հեշտագին պատկերացումէն: Չի ցուցուիր Թորգոմ Սրբազանի տեղն ու դերը իր ժամանակի մէջ. Սլլպոյածեան չէ կրցած բռնել այն էական գիծերը որոնք Թորգոմ Սրբազանը կը յօրինեն, ռիթմին տակը չէ անոր անձնաւորութեանը: Մի գարմանաք որ Թորգոմ Սրբազան առանց Սրբազանը տեսած ըլլալու, ճանչցած է զայն խորապէս, իսկ Սլլպոյածեան, ապրած ու գործած ըլլալով հանդերձ Թորգոմ Սրբազանին հետ, մնացեր է գրեթէ անհաղորդ իրեն:

Հատորը հակառակ իր ստուար էջերուն, մեզի չի տար Թորգոմ Սրբազանի անձին յղացքը, անոր հաւատարմութիւնը ազգին յաւերժական ոգւոյն, եւ Հայ Եկեղեցիին ու անոր մեծ սուրբերուն աւանդութեանը, անոր մտքին թափանցող նկարագիրը, մարդերը ճանչնալու և գանոնք իր հետ ունենալու կախարհանքը, ողջմտութիւնը, իր սրտի մարդու հանգամանքը որ ամենէն քաղցր կողմը մնաց միշտ իր նկարագրին: Յետոյ չէ բարացուցած իտէալի մարդու իր տիրական կողմը: Թորգոմ Սրբազան մեծ հեռապատկերներ ընդգրկող, և բարձունքներու սեւեռաքիթ մարդը եղաւ, նըպատակը իր մէջ ամէն օր ապրող և երբեք չսպառող իրականութիւնը դարձաւ: Ու այդ մտատեսիլը ուրիշ բան չէր եթէ ոչ խոր ներհայեցողութիւնը իր ցեղին խորհուրդին: Մեր պատմութիւնը անոր համար յաջորդութիւններու շրջան մը ըլլալէ աւելի, հերոսական ու արիւնտ ոգորումներու դրօշակրութիւն մըն էր, տառապանք մը՝ յանուն սիրոյ կրուած: Մեր անցեալը ըզգալու, մտածելու այդ կերպը կը մօտեցնէր զինք մեր եկեղեցական մեծ դէմքերու ոգիին և իմաստութեան: Այդ մըտատեսիլի մղումին տակ է որ ան գոր-

ծած, խօսած, առաջնորդած և հեղինակած է հաւասար եռանդով: Չակնարկեցինք տակաւին իր գրագէտի անձին. Սլլպոյածեան հազիւ կը մօտենայ Թորգոմ Սրբազանի այդ հանգամանքին, և սակայն Թորգոմ Սրբազան որակելի է մեծ չափով միայն իր գրականութեանը մէջ, չվերլուծել իր այս կողմը, կիսով ճանչնալ է զինքը:

Սլլպոյածեանի գործին մէջ անյաջող է նաև ժամանակի համադրումը, և այս չի ստացուիր դէպքերն ու թուականները քով քովի բերելով. ասոնք իբրև ատաղձ դեր մ'ունին անշուշտ, սակայն չէնք մը բարձրացնել ուրիշ բան է: Թորգոմ Սրբազանը կեդրոնական անձնաւորութիւններէն մին եղաւ այս վերջին քառորդ դարու շրջանին, իր բոլոր երեսներով: Անոր նուիրուած հատոր մը՝ չունէր ուրիշ սրտայոյզ պարտք մը քան այդ պատմութիւնը համադրելու վսեմ ձեռնարկը. և սակայն ատիկա չէ եղած: Թորգոմ Սրբազանին դերը համեմատուած մեր վերջին յիսնամեակի մեծ գէմքերուն՝ բացարձակ գերազանցութեամբ մը չի պաշտպանուիր անշուշտ: Ան ո՛չ Սրբազան մըն է, ո՛չ Գուրեան մը, և ո՛չ ալ Օրմանեան մը, ասոնցմէ իւրաքանչիւրին հետ մեր մտքին մէջ պատմական ստուգութիւն մը կը ճշտուի, խորհրդանշան մը՝ եթէ կ'ուզէք:

Թորգոմ Սրբազան գիւրիին տարադիլի անձնաւորութիւն մը չէ. բայց մարդ մըն է որ ներկայ է բոլոր մեզ յուզող հարցերուն իրարու հանդիպման կէտին: Գիրքը մեր մէջ չարթնցներ վերոյիշեալ ըզգացումները, և կը մնայ իրեն հետ հազիւ կապ ունեցող դէպքերու և թարթափումներու հաւաքոյթ մը, որոնք կրնան լաւ ատաղձ ծառայել Թորգոմ Սրբազանի ապագայ կենսագրին, բայց չեն նուաճեր ինչ որ աւագ փառասիրութիւնը պէտք է կազմէր պատմութիւնը կեանքի կրկէս մը ընդունողներուն համար. կրկէս մը՝ ուրկէ սովորէինք մեր անցեալը, անոր դասերը, անկէ զալիք սրտապնդիչ կորովը մեր օրերուն՝ երբ մեր ներկան այնքան «նըսեմաստուեր» է ինչպէս կ'ըսեն, այնքան պարպուած՝ կրակէ, հաւատքէ, բարձր գատերու սպասին համար անձնայարգար հերոսներէ:

* * *

Երբ այս տողերը կը գրենք չենք կըր-
նար չանդրադատանալ այս անբաւականու-
թեան հեռաւոր պատճառներուն, որոնք կու
զան արեւմտահայ գրականութեան մէջ ընդ-
հանրացած վարժութիւններէ: Հարիւր տար-
ուան կեանք ունի այդ գրականութիւնը,
բայց ոչ մէկ հատոր՝ որ մեզի տրուած ըլլար
հաստատել մարդոց կեանքին և անոր ան-
գրազարծին զիրար պաշտպանող երջանիկ
չաղապատումը: Չենք փնտռեր թէ ինչո՞ւ
մեր պատմութեան մեծ գէմքերը կը մնան
մէկ երեսով պատկերներ, փոխանակ ըլլա-
լու ամբողջութիւն: Պարտք է մեզ յիշել
Արշակ Զօպանեանի Մկրտիչ Պէշիկթաշեա-
նը, Թորգոմ Եպիսկոպոսի Խրիմեան Հայ-
րիկը և Դուրեան Պատրիարքը, որոնց մէջ
չըջանն ու մարդը, իրողութիւններն ու ա-
նոնց թաքուն զսպանակները, դէպքերն ու
անոնց հոգին, ըլլան որոշ չափով վերլուծ-
ուած այնպէս՝ ինչպէս կը տրուի մեզի եր-
բեմն հաստատել օտարներու մօտ: Ժ. Գա-
րու ամենէն ընթացիկ ու փնտռուած սեռը՝
Essai, նորոգած է, կեանք մը պատմելու,
մարդ մը տալու հին կերպերը: Ա. Ալպօ-
յաճեանի առիթով կը զգուշանանք մեծ ա-
նուններ ոգեկոչելէ, բայց կը շարունա-
կենք պահել մեր վերապահութիւնը ուղ-
ղութեանը գէմ որ ուղղափառ յաւակնու-
թիւններ կը տածէ: Կայ թիւէն, թուա-
կանէն, փաստէն, պատմական ստուգու-
թենէն վեր, ոգեղէն իրականութիւնը: Կայ
նոյնպէս այդ իրականութիւնը նուա-
ճելու արուեստի կերպ մըն ալ: Չենք
կրնար պահանջել որ ամէն կենսագիր ար-
ուեստագէտ մը ըլլայ, բայց մեր իրաւուն-
քին մէջն ենք, երբ նւթակաւ աշխատան-
քի, պրպտումի, նօթի և հաւաքումի ա-
ռաքումը, միջոցները կը յաւակինք լու-
սապոսակել, գերգնահատել, մօտնալով թէ
կեանքով գրադելու ամէն ձեռնարկ, նոյն
ատեն ստեղծադործութիւն մըն է: Այդ
ստեղծումն է ահաւասիկ որ իր պակասովը
մեզ կը տառապեցնէ այն հատորներուն
մէջ՝ որոնք կը խօսին մեզի մեր բար-
ձրագոյն արժէքներէն, զանոնք իրակեր-
տող ուժերէն: Ի՞նչ թանկագին գիրք պի-
տի ըլլար Ալպօյաճեանի հատորը եթէ եր-

բեք անիկա մեզի բերէր այս գոհունակու-
թիւնը:

Արեւմտահայ գրականութեան՝ ինչպէս
պատմութեան համար, մեր փափաքն է այս
ոգիին ընդհանրանալը բոլոր աշխատաւոր-
ներուն խղճմտանքէն ներս:

Չենք ուզեր այս սուղ էջերուն մէջ
ընդհանուր տեսութիւններու ցուցադրում
մը ընել, ատիկա մեզ հեռուներ պիտի տա-
նէր. բայց տեղն է որպէսզի յայտնենք մեր
ցաւը այն խոշոր պարագին համար զոր կը
զգանք երբ կը մտնենք մեր իմացական
սրբարանէն ներս: Հոն են մեր մարդերը,
մեր պատմութեան ու գիրին բոլոր հսկա-
ները, բայց առանց յիշատակարանի, ա-
ռանց պատգամի: Հոն էին, օրինակի մը
համար, Ֆրանսացիներուն բոլոր հսկանե-
րը, դարեր գարերով առանց յիշատակա-
րանի: Միշէլ մը այդ ամայքին մէջը ամ-
բողջ ժողովուրդ մը զրաւ, ու մարդեր
կ'ապրին այդ հեղինակին պատմութեանը
մէջ: Կրնանք աւելցնել Աէն Պօլի Իօր
Ռուայեայը, արքա Պրէմոնի բազմահատոր
աշխատանքը, կրօնական զգացման պատ-
մութեան շուրջ Ֆրանսայի մէջ, և Ռօմէն
Ռօլանի Միշէլ Անժը: Այս հատորներուն
վերածանումը յաղթանակ մըն է ամէն ըն-
թերցողի: Ինչո՞ւ չգրուէին մեր մէջ գիր-
քեր՝ որոնք նոյն նպատակ բերէին մեր
մտքի ինչպէս հոգիին ազատագրութեան:
Նարեկացի մը, Շնորհալի մը, Լամբրու-
նացի մը, նոր ժամանակներու մեր մեծ
մատենագիրները ինչո՞ւ չմատուցուէին մե-
զի այն լիութեամբ, խորութեամբ, ճշգրտ-
տութեամբ, զոր կենդանի ապրում մը,
հանդարտ և խորացող մտածում մը, և
պարկեշտ ու խղճամիտ վերկազմումը մի-
այն կ'ընեն կարելի, կ'ընեն գեղեցիկ, մեր
մտքի ու հոգիի տրտանները վերածելով
յաւերժափառ և անմահ հերոսներու:

Շատ չէ մեր պահանջածը:

Ե. Վ. Տ.

